

## ԽՕՍՔ ԸՆԴ ԻՍ

*Farò come colui che piange e dice.*

(Inferno)

DANTE

Ա.

Ես իմ մեծագոյն թշնամիս եմ:  
Ես ամէն օր սիրտս կը յօշուեմ:  
Մէրս վառարան չունի, անտառնեռուն հրդեհն է ան եւ լեռներուն հրաբուխը, կայծակներուն չողիւնն ու երկինքի արցունքը:

Ծագէ ծագ թափուած մոխիրներուս վրայ ես լիաթոք կը ծիծաղիմ:

Երբ գարուն է՝ ծիծեռնակներս իրենց բոյներէն դուրս կը նետեմ ու կ'ըսեմ.—

«Հեռացէք ինձմէ»:

Երբ ձմեռ է՝ կը կտրեմ անոնց թեւերը՝ որպէսզի սառնամանիքին մէջ մահանան:

Ես ամէն օր ուղեղս կը ճանկեմ:

Կ'ըլլամ արե՛ւ եւ գիշերները կը հալածեմ, կ'ըլլամ խաւար եւ արե՛ւը կը հալածեմ:

Կը թողում որ մտածումներս զիրա՛ր գլխատեն, որպէսզի կորսուիմ յաւիտենական քառսին մէջ:

Կ'ըլլամ Յիսուս՝ եւ ինքզի՛նքս կը խաչեմ:

Կ'ըլլամ Յուղայ՝ եւ ինքզի՛նքս կը մտածեմ:

Ես իմ մեծագոյն թշնամիս եմ:

Բ.

Իմ վիշտս կոյս պիտի մեռնի, աշխարհի աղջիկները չուզեցին անոր հետպակուիլ:

Ես տեսանելի էի, սակայն իմ մէջ աներեւոյթ բան մը կար՝ որ օր ըստ օրէ կը մաշեցնէր զիս եւ աննկարագրելի ցաւ կը պատճառէր:

Մարդոց առջեւ ուզեցի աներեւոյթին կերպարանք եւ շարժում տալ:

Մէկ աչքը հազի՛ւ ցոյց տուած էի՝ երբ անոնցմէ ոմանք լեղապատառ խոյս տուին, երկրորդ աչքը հազիւ ցոյց տըւած էի՝ երբ ուրիշներ անհետացան, զլուխը հազիւ աւարտած էի՝ երբ ո՛չ ոք դտայ իմ շուրջ:

Արցունքներու ջերմութեան տակ այտերս կ'այրէին եւ ըրթունքներէս կը բարձրանային վրէժի եւ ներողութեան, աղօթքի եւ անէծքի աղաղակներ՝ որոնք իրարու փաթթուած՝ իրարու արիւն կը քամէին, կ'երթային կը զարնուէին երկինքի կամարներուն եւ կուզային նորէն սրտիս մէջ կը մտնէին:

Իմ վիշտս կոյս պիտի մեռնի, աշխարհի աղջիկները չուզեցին անոր հետպակուիլ:

Գ.

Ամէն վէրք չի' սպիանար, կայ որ  
մահուան կ'առաջնորդէ:

Լաւագոյն է ըլլալ անշունչ տարր,  
ըլլալ հող, ըլլալ ծով, ըլլալ երկինք:

Լաւագոյն է ըլլալ չնչաւոր անբար-  
բառ, նայիլ արեգակին եւ չհարցնել թէ  
զայն ո՞վ է դրեր հոն, նայիլ գերեզման-  
ներուն եւ չհարցնել թէ ո՞վ է փորեր զա-  
նոնք:

Այո՛, լաւագոյն է ըլլալ անշունչ  
տարր կամ չնչաւոր անբարբառ, քան թէ  
ըլլալ մարդ, ունենալ փոթորկածուփ  
միտք եւ գերզգայուն սիրտ:

Ահաւոր բան է զլխուն մէջ վէրք ու-  
նենալ, եւ կուրծքին տակ՝ նշղբակուած  
սիրտ:

Այդ սպարագային՝ մարդ իսենթ է ու  
խենթ չէ, կը խօսի եւ անասուն է:

Լոյրի եւ խաւարի, չնչաւորի եւ  
անշունչի տարօրինակ խառնուրդ մը՝  
որ կը քսուի հողերուն, եւ ցաւին սաստ-  
կութենէն ա՛յնպէս կ'այրի՝ որ ինքզինք  
կը սպարզէ սատնաշունչ քամիներուն,  
յետոյ աւելի եւս տառապելու համար:

— Բայց ամէն վէրք չի' սպիանար,  
կայ որ մահուան կ'առաջնորդէ:

Գ.

Այս գիշեր հոգիս եղբայրացած է  
անհետացած մեծ հոգիներուն հետ:

Անոնք մահուան մէջէն կը քալեն,  
ես՝ կեանքին:

Անոնց եւ իմ միջեւ կամուրջ մը  
կայ՝ որուն վրայ կ'երթեւեկեն հաղոր-  
դակից գաղափարներ:

Աշխարհի եւ անդրաշխարհի բերան-  
ներէն արձակուած աղաղակնե՛ր են ա-  
նոնք:

Հարց ու պատասխան:

Զրուցատրութիւն:

— Աւա՛զ, նման ես զուն այն գժրախ-  
տին՝ որ կը պատմէ եւ կուլայ նո՛յն ա-  
տեն...

— իրաւունք ունիս:

— Քիշեր զքեզ կը յարգեն, շատեր  
կ'ատեն, ո՛չ ոք զքեզ կը սիրէ ...»:

— Լեզուս ծանօթ չէ, ո՛չ ոք զիս կը  
յարգէ, ամէնքը զիս կ'ատեն, ո՛չ ոք զիս  
կը սիրէ:

— Աշխարհի մէջ ծնար մեռնելու  
համար, սակայն մահուան մէջ պիտի  
ծնանիս ապրելու համար:

— Զէ՛, չեմ հաւատար. ժամանա-  
կին ակուները սո՛ւր են չափաղանց,  
եւ կարող է ան ամէն ինչ ծամել:

Եւ յետոյ ի՛նչ փոյթ, ես չէի ուզեր  
ծնանիլ ոչ մէկ տեղ:

Պատասխան չկայ:

Խուլ հեծութիւններ:

Արցունքի շիթեր:

Այս գիշեր հոգիս եղբայրացած է  
անհետացած մեծ հոգիներուն հետ:

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ

Վենետիկ, 1934.